

# ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Շար. տես Բազմ. 1931, էջ 201)

## ԻԵ.

Սոյն այս տապան Պետրոս դիտի, Գալով տեղեալ Աստուպատցի, Սորին ջանիւք ջուրս բերի, ՌՃԾԶ ԹՎԻ Ս.Ն ԵՐ մահուամբ վերափոխի:

Այս տապանը որ Սիսական աշխարհի վայոց ձորի Շատինք վանքի արեւելաւ կողմը կը գտնուի, կը յայտնէ թէ վանքին վանահայրը եղող ՊԵՏՐՈՍ ԱՍՏԱՊԱՏՑԻ (հաւանօրէն եպիսկոպոս), հոն ջուր բերել տուած է: ՌՃԾԶ թուականը, որ Քրիստոսի 1707-ին կը համապատասխանէ՝ անկասկած վանահօր մահուան թուականն է:

Այս տապանագիրը 1893-ին հրատարակեց Հ. Ղեւոնդ Ալիշան: Յայտնի չէ թէ ինչ տեսակ է գիրը:

## ԻԶ.

Գրիգոր Արքեպան Յուրինայու. որ էր աստ խոստովանախոյր Հայոց. ետ բերել զայս աղբիւրս. ով որ ըմպիցէ. զտէր օրինեսցէ. ԹՎԻՆ Փրկչին ՌԷՃԻ, իսկ ի Հայոց ՌՃԿԹ:

1720ին շինուած այս աղբիւրը՝ յիշատակ Ուսնայեցի Գրիգոր Արքեպիսկոպոսի, Հոռոմի երբեմնի Հայոց եկեղեցիին փակը կը գտնուի եղբր:

Այս արձանագրութիւնը անձամբ քաղած է իսկականէն ճարտարապետ Լեւոն Կիրեղեան՝ գիտուն բարեկամս եւ զայն ազնուաբար տուած է ինձ ինքը՝ 1923ին, երբ կը գտնուէի իր քով՝ Ազուլոյ (Վենետիկէ ոչ հեռու):

Այս եւ ուրիշ արձանագրութիւններ եւ տապանագիրներ փոխադրուած են այժմ Հոռոմի Ս. Նիկողայոս Հայ եկեղեցին, ուր ես ալ կարդացի զանոնք 1930ին:

## ԻԷ.

Ճ. ղՂ. աղբիւրս վագֆ ետ Մ. հսին. Ավ. եղեւ մեծ յիշատակ աղբիւրս կեսաւրացի օրինեալ հաճի Մեղրոնին եւ Տնողացն Սարգսին եւ Մարիամին եւ կողակցուն Մ. հի Նազրուին եւ զաւակացն Մ. հի Գրիգորին եւ Սեդրակին եւ Հաճի Նուրիին եւ ամ. զարմիցն:

Թուական ՌՃՀ ի ամին, հանդիպեալ ըմպողք աղբիւրս տացեն զողորմի:

Այս աղբիւրը՝ Ռոտոսթոյ քաղաքին Հայոց Ս. Թագաւորի վանքէն զուրս, փողոցին մէջ կը գտնուէր (այժմ կործանած). անոր սոյն արձանագրութիւնը յղած է ինձ 1912 յուլիս 24ին՝ տեղւոյն քահանաներէն Տէր Մամբրէ Գիրազեան:

7 տող բոլորագիր եւ բարձրաբանդակ է եղած. եւ անոր շինողն ալ էր՝ կեսաւրացի Հաճի Մեղրոն, որ 100 դրուշի ալ գումար մը կը թողու իբր՝ վագֆ ինչպէս կը կարդացուի վրան: Որ եւ է զարդ եւն. չունի եղբր աղբիւրը՝ ըստ աստիճան Տէր Մամբրէի:

Աղբիւրին սոյն թուականը՝ 1721, Ռոտոսթոյի Հայութեան կարեւոր մէկ տարին է. նշանաւոր տարի կրթական եւ ազգային կարեւոր ձեռնարկներուն: Եւ այսօր Ռոտոսթոյի մէջ հայութիւն չկայ բնակին, տարագրուած, կորսուած է:

1. «Սիսական» էջ 159.

## ԻԸ.

Այս է Տապան բժիշկ Մինասի որդի Յարութիւնին որ անմեղ սպանին ի ձեռն Աղլւանից, Թիվն ՌՃՀԱ, Նախայամսին 24 ումն:

Այս Տապանագիրը որ Նոր-Ջուղայի Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ եկեղեցիին պարսպին մէջ ագուցուած է եղբր, կը յայտնէ մեզ ՄԻՆԱՍ անուն բժիշկ մը, որուն որդին՝ Յարութիւն (1171+551=) 1722ին նահատակուեր է Աղլւաններէն:

18րդ դարու մէջ եղած է ուրիշ Մինաս բժիշկ մ'ալ բայց շփոթելու չէ վերոյշեցալիս հետ: Սա Նոր-Ջուղայէն է. անոր յիշատակութիւնը գտած եմ Յարութիւն Տէր Յովհաննէանցի գրած Պատմութիւն Նոր-Ջուղայի աշխատութեան մէջ:

## ԻԹ.

Ավ. կանգնեցաւ աղբիւրս յիշատակ Ս. Յովհաննէս եկեղեցւոյն վերակացուածամբ Քիրէշ օղլու Մ. հի Մարտիրոսին Թուլին ՌՃՀԻ-ին:

Ռոտոսթոյ քաղաքին Ս. Թագաւոր թաղի Ազգ. Գերեզմանատան զիմացը շինուած է եղբր այս աղբիւրը (1172+551=) 1723ին, իբր յիշատակ քաղաքին Սուրբ Յովհաննէս եկեղեցիին:

Այս արձանագրութիւնն ալ զրկած է ինձ Տէր Մամբրէ Քահանայ Գիրազեան 1912ին:

## Լ.

Յշտկ. է ջրհորս այս եւ այն որ ի եէնի մահալէյի Թաղի Գրգմսին է ջրհոր. կարցի Յիննսի որդի բազում եկեղեցեաց եւ այլ բարեգործութեանց նպաստ Սարգիս Խալիֆային եւ իւր արու զաւակացն: Թիւ Փրկչին ՌՁԻԸ:

Քրիստոսի 1728ին շինուած այս ջրհորը կը գտնուի իսկիւտարի Ազգ. Գերեզմանատանին՝ վերի կամ Սեղամի «Սուրբ

ԲԱԶՄ. ՅՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ 1931

Խաչ» թաղին արեւմտեան հիւսիսային կողմը, ճիշդ մուտքի դրան քովը:

Արձանագրութիւնը ընդելուզուած երկաթագիր, կը բաղկանայ 9 տողէ եւ փոքրագրուած է ջրհորին բերանը եղած քառիջեան ապարանջան-քարին հարաւ նայող էջին վրայ՝ առանց զարդարանքի:

Առաջին եւ երկրորդ տողերուն մէջ յիշուած միւս ջրհորը՝ նոյն գերեզմանատանին վարի կամ Եեկիմանայի «Ս. կառպետ» թաղին մէջ է, առանց ո՛ր եւ է արձանագրութեան:

Սարգիս Խալիֆա Յովհաննէսեանց այս երկու ջրհորները շինել տուած է, որպէս զի գերեզմաններու վրայ տնկուած ծաղիկները կամ ծառերը ջրուին շարունակ, ինչպէս կը լսէինք ատենով ձերուսի քահանաներէ. իսկիւտարի գերեզմանատունն ալ շատ ծառոտ էր երբեմն, բայց այժմ մերկացած է, ու ջրհորներն ալ չոր ու ցամաք անխնամ թողուած են:

Այս Սարգիս Խալիֆան, որուն համար Արձանագրութիւնը կ'ըսէ՝ թէ բազում եկեղեցեաց նպաստ շրած է, կ'ենթադրեմ թէ այն ճարտարապետն է, որ 1719ին Գում Գարուի Մայր Եկեղեցիին շինութեանը աշխատած է, 1727ին իսկիւտարի Ս. կարապետը շինած է, եւ 1731ին ալ Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչը, որուն յիշատակարանին մէջ կը կարդացուի անունը, ինչպէս գրած եմ Երեմիա Չէլէպիի ծառայութեան թիւններու մէջ:

## ԼԱ.

Յիշատակ է աղբիւրս Լաւաւեանց Սարգսին ի Թուլին Փրկչին 1728:

Ի վերջոյ նորոգեաց Զիւլիֆեան Մ. Յարութիւն աղայն 1881 Մայիս 20:

1. «Պատմութիւն Նոր Ջուղայոյ որ յԱսպահան» Ի Յարութեան Թ. Տէր Յովհաննէանց, Տպ. ի Նոր Ջուղա 1880, Ա. հատոր էջ 231.

2. «Ստամպոլայ Պատմ.» Երեմիա Չէլէպիի, Վիեննա, էջ 232, 488, 490.

Այս ալ կը վերաբերի Ռոտոսթոյի Ս. Խայի փողոցին մէջ գտնուած աղբիւրին, շինուած է 1728ին եւ վերանորոգուած 1880 մայիս 20:

Արձանագրութիւնս 3 տող, բոլորգիր եւ բարձրաքանդակ է եղեր, գայն յղած է ինձ Տէր Մամբրէ քահանայ Քիրազեան 1913ին:

**ԼԲ.**

Կենդանագիր Պետրոս բժիշկի Զուղայեցոյ որդոյ Յովնանուհի Քալանթարեան ծննդաւ Յամի Տն. 1735:

Նշանաւոր բժիշկ մ'էր սա: Ծագկած է Զուղայի մէջ, եւ հեղինակ եղած երկհատոր կարեւոր Բժշկարանի մը՝ զոր շարադրած է 1789ին եւ հրատարակած է Նախիջեան 1793ին:

Սոյն երեք տող արձանագրութիւնը կը գտնուի եղեր անոր իւզաներկ մէկ պատկերին ներքեւ, պատկեր՝ որ արտատպուած է իմ Բժշկարանին սկիզբը, ուրկէ քաղած եմ եւ ես:

Արձանագրութեանս մէջ տեսնուած թրւականը բժիշկին ծնունդը կը յայտնէ: 1789ին՝ 54 տարեկան էր նա եւ Բժշկարանի հրատարակութեան միջոցին 58, դեռ որչափ ապրած է չգիտեմ:

Այս բժիշկիս ու իր Բժշկարանին մասին բրած եմ հրատարակութիւն մը՝ 1892ին՝ Հակոբ Աւստրեայի<sup>1</sup> եւ 1931ի Պարսկահայ Տարեցոյցին մէջ<sup>2</sup>:

**ԼԳ.**

Յիշատակ է աղբիւրս Փառակեցի Ոսկանայ Սահակի որդի պարոն թեւանի աղային եւ որդւոյն Գեորգին, դատերացն արեւուն, եւ համայն ընտանեացն կենդանեացն եւ ննջեցելոց հոգուն. շինեցաւ թրվին ՌՃՂԲին:

1. Համդէս Աւստրեայ. վիճենա 1892 Յուն. էջ 12:  
2. Պարսկահայ Տարեցոյց. Թեհրան 1931:  
3. Արարատ. 1912 թիւ Մայիս-Յունիս էջ 564:

Արեւշատութեան համար կանգնուած, եւ (1192 + 551) = 1743 թուականը կրող աղբիւրին այս արձանագրութիւնը, քաղած եմ Էջմիածնի Արարատ թերթէն<sup>3</sup>:

Աղբիւրը՝ ըստ Արարատի մէջ կարգացուածին, Արքիթիւնի (Պեսարաբիս) մէջ է եղեր նախապէս, յետոյ քանդուեր ու յիշատակարանը կրող քարը տարուեր է Օտեսայի Պատմութեան եւ Հնութեանց թանգարանը, ուր կը գտնուէր 1912ին:

Արարատ չի գրեր թէ ինչ տեսակ գիրեր ունի արձանագրութիւնս, որ 7 տողէ կը բաղկանայ:

Սոյն արձանագրութիւնը հրատարակելով, Արարատ<sup>4</sup> կը գրէր նաեւ հետեւեալը.

«Օտեսայի նոյն թանգարանին մէջ կայ «զարձեալ մի ուրիշ աղբիւրի արձանագրութիւնը, բայց քարի մի կտորն է «միայն մնում, որի վրայ սակայն կայ «Գենուայի զինանշանը, որը ցոյց է տալիս, թէ արձանագրութիւնը Գենուացոց «տիրապետութեան շրջանից է, մտաւորապէս 1378-1396»<sup>5</sup>:

**ԼԴ.**

Լուսաղբիւր Պաղչասարայցի Միքայէլի եէկէն ՌՃՂԲին (1749)

Այս երեք տող յիշատակութիւնը գտած եմ Հ. Մինաս Բժշկեանի 1830ին Լեհաստան կատարած ճամբորդութեան մասին հրատարակած գրքին մէջ<sup>6</sup> ուր կը նշանակէ՝ թէ Խրիմի մէջ՝ որ ԷՍԿԻ ԽՐԻՄ կը կոչուէր կրքեմե, կը գտնուի Հայոց Ս. Խաչ հռչակաւոր վանքը որ անտառախիտ շերտը վրայ շինուած է 1338/ին Ճեկովացիներու ատենը եւ ի սկզբանէ կը կոչուէր Ս. ՆՇԱՆ:

Եւ կը յաւելու՝

«Հանդէպ դրան վանացս է շատադրիոյ»

4 եւ 5. Արարատ, 1912, էջ 564:  
6. Ճամնապարհորդութիւն ի Լեհաստան. Հ. Մինաս վ. Բժշկեան, վեներիկ, 1830, էջ, 32:

«քարաշէն եւ բարեջուր, առ որով է այլ «լուսաղբիւր առաւել մեծաշէն եւ հին, որ «ունի յերկոսին կողմանս որմունս, եւ «խաչքար ի ճակատն՝ աստի եւ անտի «կրկին հրեշտակս փորագրեալս, յաջա- «կողման որմն գոյ արձանագիր»:

Ըսած արձանագիրը վերոգրեալն է: Պաղչասար տեղ մ'է Խրիմի մէջ, ուր Հայ գաղութներ գացած են շատ հին ատեններ:

Անշուշտ Հ. Մ. Բժշկեան տեսած էր այս աղբիւրները 1830-ին:

**ԼԵ.**

Ի հրամանի իւր կտակի, սիրտն հաննալ իմարմնոյն անտի,

Եւ առաքեալ իւր հայրենի որ է գեղուն ջուղա ասի.

Բաց կառարօղբ սա հրամանի, սիրտն հաննալ իմարմնոյն անտի,

Եւ կազմեցին ըստ պատշաճի, որպէս է լպարտ չ'ապականի,

Առաքեցի փութամակի ի տունս՝ Հօր իւր իմասնի,

Այսպէս խնդրեաց փափաքելի իւր ծննդեան լտեղն հանգչի:

Այս վեց տող արձանագրութիւնը ամենէն հետաքրքրականն է հաւաքածոյիս եւ բոլորովին տարօրինակը:

Տապանագիրն է Զուղայեցի-Խօջայ Պետրոս Պօղոսեանին, որ վախճանած ըլլալով Մատթասի մէջ՝ 1751 թուին՝ իր կենդանութեանը կտակ ըրած է եղեր, որ երբոր մեռնի իր սիրտը հանեն մարմինէն ու տանին գայն թաղեն իր ծննդավայրին՝ Զուղայի մէջ:

Ուստի Տապանագիրս հանգուցեալին այդ կամքին կատարումը կը յայտնէ: Առաջին տողը կ'իմացնէ սրտին հանուելը, երկրորդը՝ հանուած սրտին Զուղա տալուելը, իսկ անոր անվթար պահպանուելուն ու չապականուելուն մասին զգուշութիւններ ձեռք առնուած ըլլալը կը զգացնէ:

Արձանագրութեան մէջ թէեւ անուն եւ թուական չի յիշուիր բայց այս մասին կալկաթայի Հայ եկեղեցիին քահանայ՝ Տէր Գարեգին Յ. Կիրակոսեան ՏԱԹԵԻ տարեցոյցի մէջ ունի լաւ տեղեկատուութիւն մը ուրկէ կարեւոր կը համարիմ ընդօրինակել հետեւեալ տողերը<sup>1</sup>.

«Մաղրասի մօտ են գտնուում երկու բլուրակներ, որոնց մէկը կոչուում է «փոքրիկ բլրակ» ուր, ըստ աւանդութեան՝ «Ս. Թովմաս առաքեալը մի քարայրում «ճգնութեամբ ու քարոզութեամբ է գրաւուած եղել, իսկ միւսը՝ «մեծ բլրակ», «ուր առաքեալն ընդունել է մարտիրոսութեան անթաղամ պսակը: Այդ բլրակներէց ո՛չ հետու հեզասահ հոսում է «Աղիար գետը, որի վրայ Մաղրասի «յայտնի վաճառական՝ Խօջայ Պետրոս իր «սեպհական ծախքով մի գեղեցիկ կամուրջ է կառուցել: Կամուրջի մուտքին «կայ պարսկերէն, լատիներէն եւ հայերէն լեզուներով մի արձանագրութիւն, «որի վերջինի բնագիրը հետեւեալն է.

«Շիկեգուս կարմունա Զուղայեցի Խօջայ Պօղոսեց Ոսկանի որդի Պետրոսիս ար- «ղեւորք եւ վաստակովքս թղե 1726»:

«Նոյն ազնիւ հայագգին շինել է տեւել «100 լայն աստիճանները, որոնցմով բարձրանում են մեծ բլրակի գագաթը, որի «վրայ կաթոլիկներն ունին մի տաճար, «ուր կան հայկական տապանաքարեր ու «արձանագրութիւններ:

«Խօջայ Պետրոս Անգլիական ընկերութեան խորհրդականներից մէկը լինելով՝ «վախճանուեց Մաղրասում 1751 թուին:

«Նա այնքան տոգորուած էր հայրենիքի կարօտով եւ սիրով որ կտակով «աւանդեց, որ իր սիրտը տարուի եւ թաղուի իր ծննդավայրում: Ահա թէ ինչ «է ասուած այս առթիւ իր տապանագրի «արձանագրութեան մէջ»:

Տապանագիրը վերեւ ներկայացուցածս է, բայց նոյն քահանան կը գրէ նաեւ՝ թէ

1. Տաթեւ Տարեցոյց Արտասագր վ. բղպի 1928, էջ 102-103:

«Հանգուցեալի իւզաներկ մեծադիր նը-  
 «կարն ազգային տարագով գտնուում է  
 «Նոր-Չուղայի Ամենաիրկչեան վանքի մա-  
 «տենադարանում, որի մէկ կողմին վրայ  
 «սիրտ մը նկարուած է եղեր եւ ներքեւը՝  
 «Սիրտ իմ ցանկայ զհայրենի,  
 «Թէ՛ զընալոյ չըժամանեցի,  
 «Յորժամ հասցէ ինձ օր վերջին,  
 «Սիրտս յղեսցի առ հայրենին  
 «Չի գերեզման անդ լիցի իմ  
 «Պետրոս Ոսկանին»:

Տէր Գարեգին հայրէն առաջ այս խօջա  
 Պետրոսի մասին գրած է նաեւ Յարութիւն  
 Թ. Տէր Յովհաննէանց 1880ին իր «Պատ-  
 մոտքիւն Նոր Չուղայու» երկհատոր ընտիր  
 աշխատութեան մէջ<sup>1</sup>:

Բայց թէ ինչպէս եւ ո՞վ հանած է  
 այս նշանաւոր հայուն սիրտը Չուղա գայն  
 Թաղելու, մեզ յայտնի չէ:

LQ.

Յիշատակ է աղբիւրս Մ.հոսի Սարգի-  
 սին ճնողացը հոգոյն Ասարող օղլու Ասլա-  
 նին եւ Ասարին Մ.հոսի Նէնէին Վարդե-  
 նին եւ մորն Մարիամին Մ.հոսի Սարգի-  
 սին Թւին Ռ.Բ.Ճ. Ժ.Գ. Սէրտէմբերի ամսոյ  
 Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.  
 Ամէն:

(1200+551)=1751 թուականը կրող  
 այս աղբիւրը՝ այժմ կործանած ու անհե-  
 տացած, կը գտնուէր՝ Պանտրրմա (Թուր-  
 քիա) քաղաքին Էտիհնիկ կոչուած գիւղին  
 Ազգ. Գերեզմանատունին Ս. Նշան մատու-  
 ոին կից, զոր շինել տուած են Ասար  
 օղլու գերզաստանին պատկանող անձեր:

Այս արձանագրութիւնը առաջին ան-  
 գամ հրատարակած է 1878ին Հմայեակ  
 Եպ. Դիմաքսեան<sup>2</sup>, բայց թուականը սխալ  
 ընդօրինակութեամբ, որով 1913ին ստի-  
 պուեցայ դիմել Պանտրրմայի առաջնորդ  
 կարապետ Եպ. Մազլումեանի եւ անոր  
 միջոցաւ բերել տուի ճիշտ օրինակը, որ  
 է վերագրեալը:

Կը բաղկանայ այն 7 տողէ, գրուած  
 է եղեր բոլորագիր ու նաեւ երկաթագիր  
 խառն. աղբիւրին վրայ ո՞ր եւ է զարդ կամ  
 զարդածաղիկ չկայ. երկայնութիւնը 1.22  
 մեղր ու լայնութիւնը 0.40 հրդմեղր ինչ-  
 պէս գրուած է ինձ:

Արձանագրութեան մէջ տեսնուած Ա-  
 սարողլու Ասլանը եւ Ասարը, արդեօք  
 17երորդ դարու բժիշկ Ասար Սերաստա-  
 ցիի հետ ազգականութիւն ունեցողնէ՞ր են:

LE.

Աղբիւրս անուշակ ջրոյ ընդ մէջ Պար-  
 տիզակի եւ Տօնկալի Յիշատակ է Նախա-  
 հօր Մկրտանց տոհմին ի Պախչեճիք Մհի  
 Մկր. Երանեալ պապուն զոր վերանորո-  
 գեաց երկամեայ խողովակօք Թոռնորդի  
 նորին Տէր Յովն. Աւագ Քահանայ Կ. Մը-  
 կրեան ի փառս միոյն Աստուծոյ  
 1752 ՌՄՍ.— 1902 ՌՅԾԱ:

12 տողէ բաղկացեալ այս Արձանա-  
 գրութիւնը կը վերաբերի՝ Նիկոմիդիոյ  
 վիճակին պատկան, Պարտիզակ համբաւա-  
 ւոր եւ զուտ հայաբնակ գիւղին եւ Տեօն-  
 կի կոչուած վայրին միջեւ գտնուած Աղ-  
 բիւրի մը զոր 1752ին շինել տուած է  
 Մահտեսի Մկր, եւ զոր 1902ին նորոգել  
 ու վերաշինել կու տայ անոր թոռնորդին  
 Տէր Յովհաննէս Աւագ Քահանայ Մկր-  
 եան, երբեմն պատրիարքական փոխանորդ  
 Կ. Պոլսոյ:

Գիրերը երկաթագիր փորագրուած են,  
 անգարդ:  
 Արձագրութիւնս անձամբ ընդօրինակած  
 ու յղած է ինձ 1913ին ծանօթ բժիշկ  
 Տօքթ. Յ. Տէր Ստեփանեան, այժմ ի  
 Թեհրան:

1. «Պատմութիւն Նոր Չուղայու որ յԱսպահամ»  
 1880, Հատոր Ա. էջ 136.  
 2. «Շիթք մամուլը ի Միջերկրակամէ» Կ. Պոլս  
 1878, էջ 55:

LC.

(18+33)

Տեսուն զօրութեամբ արիացեալ  
 Սուրբ Նահատակս որ աստ գանձեալ  
 Մարարայու յերկրին ճնեալ  
 Եւ Յարութիւն անուն կոչեալ  
 Որոյ չարի ինչ հանդիպեալ  
 Ջիւաւատ իւր այլափոխեալ  
 Քսան ամեայ ի տիսն հասեալ  
 Ի կոստանդնուպոլիս գնացեալ  
 Իբր զՊետրոս անդ գլջացեալ  
 Սրտի մտօք առ Տէր դարձեալ  
 Գլորեալ անձն անուէն կանգնեալ  
 Եւ վերադին խոստովանեալ  
 Ի նոյն վիմին անշարժ կացեալ  
 ՉԱստուածորդին տէր դաւանեալ  
 Ի Մանիսա քաղաքն եկեալ  
 Եւ յուժմնէ աստ ծանուցեալ  
 Յանօրինաց ձեռնն մատնեալ  
 Յարգելանոց չորս օր բանտեալ  
 Չարչարանօք յոյժ վշտացեալ  
 Յետոյ սրով գլխափառեալ  
 Լոյսն ի յերկնից վկայ իջեալ  
 Թէ ի տեսունէ իւր պսակն առեալ  
 Որ յԱստուծոյ զայս էր խնդրեալ  
 Եւ ինդիրքն հաճոյացեալ  
 Թէ յախտ ջերմն ոք հանդիպեալ  
 Եւ ուխտիւք զիս առ Տէր յիշեալ  
 Վիցի Տէրամբ փոյթ բժշկեալ  
 Եւ յամենից չարաց զերծեալ  
 Թիւ հազար երկու հարիւր չորսին:

(1204+551)= 1755 թուականը կը  
 կրէ այս Տապանագիրը եւ կը բաղկանայ  
 29 տողէ:

Կը վերաբերի Մանիսաի մէջ նահա-  
 տակուած Մալկարացի ՅԱՐՈՒԹԻՒՆ անուն  
 Բսանամեայ երիտասարդին, որ թրքացած  
 է (անշուշտ բռնութեամբ) ու յետոյ իր  
 հաւատքին վերադարձած ըլլալուն համար  
 զւխտուած:  
 Կը հանգչի Մանիսաի (Իզմիր) եկեղեցիին  
 փակը:

Տապանագիրս յղած է ինձ 1912 օգոս-

տոս 29ին Տրդատ Եպիսկոպոս Պալեան  
 (այժմ հանգուցեալ), եւ կը գրէր ինձ որ  
 անոր գիրերը մեծ բոլորագիր են անգարդ  
 եւ բարձրաքանդակ:

Տապանագրին 26երորդ տողը կը յայտ-  
 նէ թէ նահատակին գերեզմանը բուժիչ է  
 չեղմախտի:

Տապանագրին վերելը տեսնուած 1833  
 թուականը կ'ենթադրեմ թէ շիրմին շի-  
 նութեան տարին է. զի շիրմին շուրջ բո-  
 լորն ալ կը կարդացուի եղեր՝ «Նոր հրա-  
 շացեալ ևսնատակս, ևորոց շինուած այս  
 տապանս յիշատակ է արդեալք Տ. Բարս-  
 ղամ քահանային ևսեւ ինդանի իրիցկէիս,  
 Տէր կարապետ հարազատիս հօրն իմ Տէր  
 Բարսաղալին, Աստուպատոյ քահանային  
 որոյոյ ևորս Գրիգորիս եւ կենակցոյ իւր  
 Վարդէիս, որք որ կարդայք տաք զոյոր-  
 մին, սրբով»:

LB.

Այս է տապան հանգստեան ակնցի պա-  
 րոն Գրիգորի որդի մահտեսի Բժիշկ Ոս-  
 կանին, որ փոխեցաւ ի կեսնա: Գիպողացը  
 սոյն շիրմիս ինդրի համակ, տալ ջերմն սի-  
 րով զՀայր մեր միակ, որպէս էհաս այսօր  
 վճիռն անքակ, վաղին ձեզ առ պատրաստ  
 կայ անսայթաք: Թվին ՌՄԺԵ յունվր. Գ:

(1215+551)= 1766 թուականը կրող  
 այս Տապանագիրը, կը գտնուէր Բերաի  
 Ազգային հին գերեզմանատան մէջտեղերը.  
 զայն գտայ ես 1898ին, Յ. Փալազա-  
 շեանի հետ հոն պտտած միջոցիս:

13 տողէ կը բաղկանայ եւ կը յայտնէ  
 ՈՍԿԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ բժիշկի մը անունը:  
 Ասոր մասին ունիմ գրուածք մը 1898ի  
 Հակոբ Ամսորեայի մէջ<sup>1</sup>:

Շիրմը հազիւ մէկ մեղր երկայնութիւն  
 եւ կէս մեղր լայնութիւն ունէր, այժմ  
 կորսուած է. գիրերը երկաթագիր փորա-  
 գրուած էին եւ անգարդ:

1. «Համդէս Ամսորեայ» 1898 Հոկտ. - Նոյեմբ.  
 էջ 320:

Խ.

Այս աղբուրը սերէր Էդոլ շննել տըլօղաց Աստուած ողմի նեղելոց հոգուն 1118

Այս չորս տող Արձանագրութիւնը՝ Բուրազիր փորագրուած, կը գտնուէր Պարտիզակի մէջ եւ կը կոչուէր Մեծադրիւր, այժմ անշուշտ անհետ եղած, ինչպէս տեղւոյն Հայ բնակչութիւնը:

Ներքեւի թրքական թուականը կը համապատասխանէ 1767 թուին:

Յղած է ինձ զայն բժիշկ Տօրթ. Յովսէփ Տէր Ստեփանեան 1913ին:

ԽԱ.

Պաղտասար Սաֆարեանէ նորոգեցաւ աղբիւրս 1768 թուականին:

Բալուրի Առաջնորդ Էզնիկ Եպիսկոպոս Գալբաքճեան 1914 յուլիս 21ին յղած էր ինձ սոյն երկտող Արձանագրութիւնը, որ երկաթագիր փորագրուած է եղեր, Բալուրի Խօշմար զիւղի արեւելակողմը գրուած «Սաֆարիկ» յորջորջուած աղբիւրին վրայ:

Անգամ մը եւս հարկ կ'ըլլայ յայտնել, թէ այժմ ջնջուած է աղբիւրս, տեղւոյն Հայ բնակչութեան հետ միասին:

ԽԲ.

Աղբիւր ծարաւեաց. հեղուծեան խրատ. Մաքրիչ աղտեղեաց. վայր հոսեալ առատ. Զոր Տագէս յարգած. ունին պայազատ. Ապագին ամաց. Հայոց հարազատ:

Անձամբ ընդօրինակած եմ ես այս Արձանագրութիւնը այն Աղբիւրէն որ շինուած է Տագէս ամիրայի շնորհիւ, եւ որ կը հոսի մինչեւ այսօր Կ. Պոլսոյ Խասգիւղի Գալֆայեան Որբանոցի պարտէզին մէջ:

Չորս տող է արձանագրութիւնս եւ եր-

կաթագիր փորագրուած է Աղբիւրին վերեւը:

Աղբիւրը ունի մէկ մեղր բարձրութիւն, ընդարձակ աւազան, ծորակին վրայ կան զրուագեալ ծաղիկներ, եւ ճակատը կամարածեւ խորան մը ծաղկազարդ զրուագուած:

Արձանագրութեան վերջին տողին «Ապագիկ» բառը միայն բոլորագիր է եւ աղբիւրին շինութեան թուականն է՝ սապէս,  $ա + պ + ա + գ + ի + կ$ , այսինքն  $1 + 800 + 1 + 3 + 20 + 400 = 1225$  հայոց թուական կամ  $1225 + 551 = 1776$ : Արդէն աղբիւրին աջ կողմը կայ փարջ գնելու համար խոռոչիկ մը, որուն վրայ բոլորագիր փորագրուած է՝ «ՅԱՄԻ ՏԵԱՌԵՆ 1776»:

Գալֆայեան Որբանոցը թէեւ հաստատուած է 1860ին, բայց որովհետեւ արդի շէնքը Տագէս Ամիրային բնակարանն էր ի հնումն, այդ պատճառաւ աղբիւրին թուականն ալ հին է քան Որբանոցի բացումը՝ որ տեղի ունեցած է ճիշդ 1866ին:

Տագէս ամիրայի խիստ նշանաւոր անձ մը եղած է, ազգօգուտ հայ մը, որ շատ բարեգործութիւններ ըրած է թէ՛ Խասգիւղի եւ թէ՛ ուրիշ եկեղեցիներու:

1765ին կորուսած է թոռնիկ մը, որուն տապանագիրը գտած եմ Բանկալթիի Ազգային հին Գերեզմանատան մէջ եւ էր՝ Տ տող երկաթագիր բարձրաքանդակ սապէս.

Այս է Տապան հանգստենի Պետրոս անուն պատանեկի էր հասակաւ եօթնամսեկի Որ չուեցաւ յայսմ կենի: Եւ էր սա թու մեծ իշխանի Տագէս աղայ ի իւսագեղի Սիրունատիպ փայլունակի Բառժամ հայոց թուականի:

Վերջի տողին Բառժամ բառը Հայ թուականն է,  $2 + 1 + 1000 + 10 + 1 + 200 = 1214 + 551 = 1765$ :

Թերեւս ի յիշատակ իւր այս թոռնիկին շինել տուաւ Տագէս Ամիրայ այդ աղբիւրը:

ԽԳ.

Այս չայս է խիստ պատուական Անուշանոսն շահական Ստամբուլի շատ օգնական Եւ կերակրոց մարտողական:

Յախճապակի թէյամանի մը բերնին շուրջ բոլորը կը գտնուի սոյն արձանագրութիւնը, զրոշմուած խիստ գեղեցիկ կերպով, չորս տող՝ եւ բոլորագիր, որ թէյի առողջարար գովքը կ'ընէ:

Իսկ թէյամանին երկու կուշտերուն վրայ կը տեսնուի՝ քառաթեւ ընդեւելու վարդերու մէջ իւր ճիշդ կեղբունը երկաթագիր Յ. Ա. տառերը եւ 1779 թուականը սապէս,

Յ. Ա.

1779

Անշուշտ թէյամանին նախկին տիրոջ անունին սկզբնատառերը ըլլալու են առանձին: Թէյամանը այժմ սեպհականութիւն է Բարիզարնակ Տիար Արմենակ Համբարձումեան բարեկամիս:

ԽԴ.

Յիշատակ է Այս Աղբիւրս. Նազը խամունի Կողակց. Բաբազեան. Պետրոս Ամիրայի Եւ Որբւոյն. Մկրտիչ Ամիրայի Յիշէք. միով. Հայր. մերիւ Ի թիւն Քրիստոսի 1780:

Այս Աղբիւրը կը գտնուի Վոսփորի Եւրոպական եզերքի գիւղերէն Գուրուշէմի Հայոց Ս. Խաչ Եկեղեցիին շրջապատին շուրջը:

Վեց տող է անոր արձանագրութիւնը անգաւը, զոր ընդօրինակած եմ անձամբ: Երկաթագիր փորագրուած է եւ հաւկթածեւ շրջանակի մը մէջ եւ կը կրէ 1780 թուականը:

Շինուած է աղբիւրս ի յիշատակ Բաբազեան Պետրոս Ամիրայի եւ կողակցին եւ որդւոյն եւ կը մնայ անեղծ մինչեւ ցայսօր:

ԽԵ.

Ի յիշատակ Իզմիրու Հայոց յիւանդանոցի 1787

Այս արձանագրութիւնը առնուած է Զմիւռնիոյ Ազգային Հիւանդանոցին սեպհական պղինձէ շինուած փոքրիկ ափսէի մը վրայէն:

Այս Հիւանդանոցին համար գրուած է իր Յիշատակարանին մէջ, թէ կառուցուած է նախ 1801ին. բայց վերոյգրեալ արձանագրութիւնը 14 տարի առաջ կը տանի անոր շինութիւնը:

Յղած է ինձ զայն Զմիւռնիոյ Առաջնորդ Մատթէոս Եպ. Ինճէեան:

ԽԶ.

Պօղոս Անտոնեան Բժիշկ Արքունի Սերունդ Շաշիեան Տոնմին պանծալի: Ծնեալ յամի Տեառն 1744 Դկտմ. 25 ի Կոստն. նկրել Ա. Սպարերի 1789 ի հսկի, ամց 45

Այս 10 տող յիշատակարանը կը գրուի Պօղոս Շաշիեան մեծանուն բժիշկին մէկ իւզաներկ պատկերին վրայ, որ այժմ կը պահուի Ս. Ղազարի Վանքը:

1789ին է գծուած այդ պատկերը, զոր հրատարակած եմ ես 1893ին Պօղոս Շաշիեանի կենսագրութեան հետ եւ նաեւ սոյն Յիշատակարանը<sup>1</sup>:

Պատկերին ներքեւը կը կարդացուին՝ Paulo S. Antonio, Armeno իտալերէն բառերը:

Պօղոս Անտոնեան Շաշեան բժիշկը մեռած է ԺԹ դարու սկիզբը:

(Շարունակելի) S. Վ. Յ. ՔՈՐԳՈՄԵԱՆ

1. «Հանդէս Ամսօրեայ» 1893 Օդ. էջ 250-251